

Կարմիր հողը

Գրասեղանիս վերայ , սա
 Սկաւառակին մէջ կայ բուռ մ'հող. բերուած հոն
 Հայրենիքի գալտերէն :
 Նըւէր է ան . — զայն ինձ ձօնողը կարծեց
 Սիրան իր արբուած , առանց երբեք խորհելու
 թէ կուտար իր պապերուն ալ միասին : —
 Չայն կը դիտեմ . — մերթ ժամեր
 Բիբերս անոր վերայ յառած կը մընամ
 Լո՛ւռ եւ թխնո՛ս , իբր այդ հողին վրայ
յուռթի

Նայուածքս արմատ արձակէր : —
 Կը մըտածեմ . — գուցէ իր գոյնը բոսոր
 Զէ պարգեւուած Բնութեան ներհուն օրէնքէն .
 Վէրքի ըսպունգ մ'ըլլալով
 Խըմած է մաս մը կեանքի , մա՛ս մ'արեւու .
 Եւ իբրը տարբ անպաշտպան
 Կարմիր հող մ'է եղած , հայ հո՛ղ մ'ըլլալուն ,
 Գուցէ իր մէջ կը բարսխեն տակաւին
 Դարերը հին հին փառքի ,
 Կայծն ամրակուռ սըմբակներու՝ որոնց սուր
 Արշաւը օր մը ծածկեց
 Հայկեան վաշտերն յաղթութեան տաք փոշիով :
 Կ'ըսեմ . — Իր մէջ գետ կ'ապրի
 Ինքնատիպ ուժն այն՝ որ կ'ազմեց , շունչ առ
շունչ ,

Կեանքս իմ , քու կեանքդ , ու սըւաւ ,
 Կարծես ձեռքով գիտակից ,
 Նոյն թուռ աշուին՝ նոյն եւ յըման հողիով ,
 Կիրք մ'նփրատէն նըկարուած ,
 Սիրտ մը կ'ամշո՞ւ թազբասոց
 Ըմբոստանքի ու նաեւ բո՛ւււրն սիրոյ :
 Իր մէջ , իր մէջ կը կայծկըլտայ հողի մ'հին
 Հին զիւցազմի , եղած վըրտոր մը գուցէ
 Կոյսի մ'աղոււր արցունքով .

Հիււլէ մը կայ Հայկէն , փոշի՛ մ'Արամէն ,
 Անանեայէն բիր մը գէտ
 Դեռ աստղերու ճանաչներով թաթաղուն .
 Ազդ մը կայ հոն , գրասեղանիս վրայ Աղպ մ'ի՛ն՝
 Որ այսօր իր արշալոյսին մէջ մատուղ ,
 Հողի քնատուր մարմնոյն տակ ,
 Ինձ կը խօսի , կ'ոգեւորէ , եւ իր բորր
 Փոշիներով (իրբը ցանն
 Ատղերու լուրթ անհունին մէջ)
 Հոգիս քաղցրիկ փայլակներով կ'ոտոգէ :
 Ու այն տանն լարը ջղերուս կը զոփայ
 Սարսուռով մ'յո՛րդ , ա՛յն սարսուռով մ'որ
մրտքին

Հերկերուն վրայ աւելի՛
 Ըստեղծիչ է՝ քան գարնան հով մ'ողողուած
 Շէկ արեւնովն արեւու .
 Ու կը զգամ անցքն ուղեղէս
 Նոր յուշերու , հոգիներու՝ դեռ կարմիր
 Խոր վէրքերովն իրենց , վրէժի՛ շըրթունքներ ,
 Եւ այդ հողն , այդ փոշին զոր ես կը պահեմ
 Ա՛յնքան սիրով՝ որքան հողիս , կաթոգին ,
 Պիտի լընր մարմնոյս մոխի՛րը՝ եթէ
 Մահէն վերջ օ՛ր մը զընտար .
 Այդ մէկ որբ մա՛սն Հայաստանի , ծաղկաբաղն
 Աճիւններու մնացած մեր յա՛ղթ պապերէն ,
 Բըժժանքն այդ , ձօնն այդ կարմիր
 Սիրտըս սեղմած ճապուռներով անծանօթ ,
 Երկինքն ի վեր , զըրբի մը վրայ հազուադէպ
 Ժամու մը մէջ ժըպիտներու , քերթուածի
 Մը ծընած վե՛հ վայրկեանին՝
 Զիս հապըշտապ կը մըղէ
 Մերթ արցունքի եւ ըստէպ գո՛ւ մուռնչներու .

ԴԱՆԻԷԼ ՎԱՐՈՒԺԱՆ

